

ՊԱՏԿԵՐ

ՀԱՆԴԵՍ ԿԻՍԱՄՈՒԵԱՅ

ԵՕԹՆԵՐՈՐԴ ՏԱՐԻ ԹԻՒ 4

Դ Յունիս 1896



ԿՈՍՏԱՆԴՐԵԳՈՒԹՅՈՒՆ

ՏՊԱՐԱՆ.

ՃԻՎԵԼԵԿԵԱՆ

Պատկեր Ակադեմիական թիւ 20

1896

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ



- 1 Օխուերիացի մանկամարդ Օբխորղը — Յ. Վ. Մէտչեան
- 2 Ալենարկ մը Մ. Խզնատիսի քղբոց վրայ,
- 3 Վարդասպետուրիսն ՓԲ. Առաքելոց — Ա. Գ. Ղ.
- 4 ՎԱՐՔ Ա. ՄՈՆԵՔՍՅՈՒ — ՅՈՎՃ. Վ. Աբելյան:

Պ Ա Տ Կ Ե Ը

Հ Ա Ն Գ Ե Ս Կ Ի Ս Ո Ս Մ Ո Ե Ս Յ

Եօրներորդ Տարի

Թիվ 4

1 Յունիս 1896

ՔԱՂՎԻՔ ՏՀ ՄԷՄԹՐԸ ԿՈՄՄԻ

ՍԻՊԵՐԻԱՅԻ

Մանկանարդ Օրիորդը

ԿԱՄ

ԾՆՈՂԱՍԻՐՈՒԹԵԱՆ ՕՐԻՆԱԿ



(Չարունակութիւն տես անցեսլ թիւն)

Մեծաղարդ ունեւակէ մը անցած պահուն՝ մինչ հիացած զարմացած էր տեսած այնքան հրաշտկերանկրուն համար, մինչ ի զրանիկ տիկնանց զիտել տուաւ իրեն պաշտօնական Գառհոյքն ինքն յանկարծ կանկ առաւ՝ խորին ու երկիւղալից ակնածութեամբ մը զզածեալ. «ո՞հ, այս է ուրեմն ինքնակալին Գահը՝ զոչեց, ահա ինչ որ այնքան վախ կը պատճառէր ինձ Սիպերիայի մէջ»: Այս զաղափորիս առենօք իրեն ազգած սարսափը՝ վեհափառ ինքնակալին բարեբարութեանց յիշատակն և իւր հօրը մերձակայ աղտառութեան մտածմունքն՝ անոպատմելի յուզմամբ իւր սիրաը լեցուցին: Զեանամած ու ամոյն ոժզոյն գէմքով, ահաւատիկ ուրեմն՝ կը կրկնէր նուազեալ ձայնով մը և զր'թէ մարելիք դալով վրան՝ ահաւատիկ ինքնակալին Գառ-

հոյքն»։ Հրատման խնդրեց առող մօռնալու։ և զողղոջուն քայլերով յառաջացաւ, երկու առաջնորդ Տիկնայք իւր թեւերէն բանելով սրճնք եւս այս անակնկալ տեսարանէն սաստիկ մըրդովիւալ էին։ Բրասքովի ծունք զնելով յստ կայսերական Դահոյից՝ մեծաբրոբոք եսանկեամբ տատիճանները կը համբուրէր, ևւ իւր արցունիքներով ալ կը թրջէր։ «ով հայրիկա, կ'ըսէր բարձրածայն, անս մէյմը ուր բերաւ զիս Աստուծոյ մեծազօր զօրութիւնը։ Ով Աստուծ իմն օրճնի՛ սա Գահը, օրճնի՛ զԱնիկայ որ ասոր վրայ կը նստի, ևւ ըրե՛ որ իւր կենաց բոլոր օրերը լի զեզուն ըլլան այն ամէն բարօրութեամբ ու երջանկութեամբ, որոնցմավ զիս լիցուց»։

Դժուարաւ կրյան ուրիշ սենեակ մը փոխադրել զինքը, բայց խոկոյն խնդրեց առանձնանալու՝ յողնած բլատով այն ըգդացած սաստիկ յուղմանքներէն։ ուստի ուրիշ օրուան թողուցին արքունի պատասան միւս մասին այցելութիւնը։

Քիչ ժամանակ ետքը՝ վերսիշեալ երկու Տիկնայք տարին զինքը Միայնանոց (Ermitage) կոչուած հոյտկալ պալատն, որուն ճախութիւնքն ու չքեղութիւնն այցելուաց ուշն ևւ ուրուցը կը մօպէն։ սոյն չքնազատու տեսիլը Բրասքովիայ վրայ շատ աւելի հաճոյական տպաւորութիւն բրաւ։ քան ինչ որ մինչև այն ատենման իւր մեծասրանչ զարմանքը զրդառած էր Առաջին անդամն էր՝ որ ինքը նկարակերպ պատկերներ կը տեսնէր, ևւ միծ հաճոյք զգաց կարծես՝ մի տա մի զանոնք զննելով։ ինքնիրմէն ճանչցաւ Սուրբ Դիբքէն առնուած բազմաթիւ առարկաներ Բայց երբ կ'անցնէր Պաւետ Ճիրուանոյի (Խառիխացի նկարիչ 1632 — 1701) մեծազօր նկարի մը առջեւէն, որ կը ներկայացընէր զՍիլենոս՝ հայրն Բուքոսի՛ հարբեցած վիճակի մէջ ու թեւերէն վեր վերցուած օգնութեամբ Սպանդարտեստին քրմանոյշներուն ու անաստաց այծամարդ կիսազի (satyre), «ահաւասիկ՝ ըստ՝ այլանդակ անճօսնի պատկեր» մը։ Ի՞նչ կը ներկայացընէ տրղեօք։ պատասխան տուին իրեն թէ՝ անոր նիւթն առասպեկտաբանութիւնէն համուած էր։ «ո՞ր առասպեկէն», հարցուց, ևւ որովհեան զիցաբանութեան վրայ զաղափար չունէր, զժուարին էր զոհացուցիչ բացատրութիւն մը տալն իրեն, «ըսել է ուրեմն, աւելցուց աղջիկը, թէ այս տմէնն իրօք բաներ չեն, ահա նոխազուան մարդիկ, ի՞նչ խենթութիւն այսպիսի բաներ նկարել՝ որոնք բնաւ զոյտ թիւն ունեցուծ չեն, իրը թէ ճշմարտակերպ իրեր պակաս ըլլայինն Սյալէս ինքը քսանըմէկ

տարեկան հասակին սովորելու կը սկսէր ինչ որ առաջասարակ տղաք իրենց մանկութեան ժամանակը կ'ուսանին։ Եւ սակայն երբեք իւր հետաքրքրութիւնն անխորհուրդ չէր ցուցըներ զինքը։ Քիչ անդամներ միայն հարցմունք կ'լինէր, եւ կը չանար միշտ ինքնիրմէն հասկըքնալու կամ դուչակելու ինչ որ իւր դիտողութիւնքը տարօրինակ ու նոր բան մը կը ներկայացընէին իրեն։

Զկար բան մը որուն այնքան յօժարամիտ կամօք փափաքէր՝ որքան ուսուել անձանց ընկերութեան մէջ գտնուիլ, ուրոնք մտադրութիւն չընէին իրեն, եւ մտիկ ընել անոնց խօսակցութիւնը։ Ինքն այն տաեն փոփոխակի ամէն մէկ խօսողին կը նայէր որչափ որ խօսելու ըլլար, եւ առանձին ուշադրութիւն կը զնէր անոր ըսածներուն՝ բնաւ չմոռնալով լսած կամ հասկընալ կրցած բաներէն եւ ոչ մին։

Երբոր իր մատերիմ ծանօթներուն հետ էր՝ յակամայ կամո խօսակցութիւնը զարձնելով կը լերէր այն բարեւէր ընդունելութեան վրայ, զար ըրեւ էին իրեն երկու կայսրուհիք։ Զգաւ յուն և առանդեամբ կը միշտ անոնց իւրաքանչիւրին խօսքելուն։ ու կարելի չէր իրեն որ այս նիւթին վրայ խօսելու ժամանակն երախտահատոյց չնորհակալութեան արցունքներ չզային չթըրջէին իւր արտեւանունքն, այն տաեն միայն երանիկ երջանիկ կը համարէր ինքզինքն՝ երբ լսէր ամէն մէկուն բերնէն գերազանցիկ զարծուածներ յաւելեալ իւր յայտնած սքանչացման զգացմունքներուն վրայ։ եւ կը զարմանար որ ըստ ինքնաւ յօժար կամացն իւրոց աւելի յաճախ անդամ անոր միայ խօսք չէր ըլլար։

24. Երկու բարերար բանտարկելոց ազատութեան շնորհքն ինքնակալէն կը խնդրէ։

Սակայն այսու հանգերձ իւր հօրն աքսորքէն վերազառնալու արքունի հրովարտակն իր կարծածէն աւելի ուշացաւ։ Մինչ մէկ կողմանէ իւր բարեկամներն այս զործոյն զժուարութիւններն հարթելու ետեւէ էին, միւս կողմանէ Բրասքովի չէր մոռնար այն երկու բանտարգեններն՝ սրանք իւր իշխմէն մեկնած պահուն տառչարկած էին իրեն ունեցած փոքրիկ զանձերնին կէսուակէս բաժնելու մէջերնին։ Սաէս անդամ խօսութէր իրենց վրայօք այն անձանց հետ, սրանք կինային ազգեցու-

թիւն մ'ունենալ 'ի նպաստ ասոնց չարաբախստ վիճակին. բայց
իւր պաշտպանք միաբերան խորհուրդ տուած էին իրեն՝ չաել-
ցընելու նոր իմադիրք մը իւր հօրը նկատմամբ ըրած զիմումնե-
րուն վրայ. ուստի մի միայն իւր ծնողացն արդարացի իրաւանց
չվեսանելու երկիւղն եղած էր՝ որ արգիլած էր զինքն իւր ող-
ոյն բարեյորդոր զիտաւորութեանցն հետեւելու. Բարելսին-
տաբար Վեհափառ Խոքնակալին բարեկթութիւնը առիթ տուած
իրեն օդտակար ըլլալու այս թշուասներուն երբ իւր հօրն առ-
զատութեան վերջնական արքունի հրովարտակը խուրուեցաւ
'ի Սիպերիա, Նորին Վեհափառութիւնն առ երջանիկ աւետիքն
իրեն ծանուցանել առած միջոցին՝ յահնձնաբարած էր իւր պե-
տական Պաշտօնէին հարցընելու անոր թէ արդեօք ինքն յատ-
կապէս բան մը չէր փափոքէր իւր անձին համար Բրասքովի
մէկն պատասխանեց որ՝ եթէ Ենքնակալը բարեհաճէր եւս շւ-
նորհք մ'ընելու իրեն, յետոյ որ կատարեալ երջանկութեամբ
լեցուցած էր իւր սիրան՝ հօրն ազատութեանը պատճառաւ, կը
պազատէր նոյնօրինակ բարերարութիւնն մը չնորհելու իւր ծնո-
ղացն երկու չարաբասախիկ ընկերակիցներուն Պարոն առ Ք. . .
հազորդեց Կայունը մանկահասակ աղջկան աղնուածութ երախ-
տաղիտութիւնն, որ կը զրդէր զինքը Նորին Վեհափառութեան
իրեն նկատմամբ պարզեւել ուղած առանձնաշնորհութիւնքը զո-
հելու 'ի նպաստ այն երկու աքսորականաց՝ որոնք մի քանի կո-
պէկ ընծայած էին իրեն Սիպերիայէն մեկնելու՝ ժամանակը. Այս
իւր փափաքը կատարուեցաւ, ու անոնց վերադարձին հրամանն
ալ իւր հօրը վերաբերեալ արքունի հրովարտակին առաքմանէ
քանի մը օր յետոյ զրկուեցաւ. Այսպէս այն առատասիրա յօ-
ժարութիւնն, որով յիշեալ երկու մարզիկն ուղած էին օգնելու
իրենց դոյզն դրամով ուղեւոր աղջկան իւր ճամբայ ենելու
ատենն, արգիւնաւորեց իրենց ազատութիւնը:

25. Բրասքովի ուխտի համար կ'ուղի ո՞ւ ի դեպ 'ի
Քիեվ. իւր ծնողացն ու իշխմի երկու աքսորեալ-
ներուն ազատիլը.

Արդ իւր տմէն փափաքանացն հասած ըլլալով՝ Բրասքովի
խորհեցաւ իսկոյն ըրած ուխտն 'ի զործ զնելու, և ճամբայ
ինկաւ ուխտաւորութեան համար 'ի Քիէվ Այս բարեմաշախիկ

պարտականութիւնը կատարած ասեհն եւ Նախախնամութեան իրեն պարզեւած այն ամէն չնորհքներուն վրայ մասածած միջոցին եղաւ՝ որ անգառնալի կերպով իւր մաքին մէջ որոշեց ինքպինքն Աստուծոյ նուիրելու, Մինչդեռ այս ինքնանուէր զոհացործութեան կը պատրաստուէր և Քիէլ քաղքին մէջ հաւատաւոր կուսանաց քօղը կ'առնուր, իւր հայրն ՚ի Սիակերիա կ'ընդունէր իր ազատութեան անակնկալ լուրը։ Քանի երկայն ամիսներ սահմած անցած էին իր աղջկան մեկնելէն ՚ի վեր, եւ անողոքելի ճակատապրի մը հրամանաւ իւր ծնողքը բնաւ ամենեւին լուր մ' տոած չէին իր վրայօք։ Սոյն միջոցին Աղեքսանդր Ա. ինքնակալը (1801 ին) Կայսերական Գահը բարձրացած էր. այս երջանկաւէտ գահակալութեան առթիւ՝ բաղմաթիւ բանատրկեալք իրենց տքուրաննքէն վերադարձած էին. բայց Իշխիմի աքսորականք անոնց թուէն չէին եղած։ Ուստի նաև Լոլուրլոֆֆի եւ իւր կողակցին վիճակին եւս քան զեւս դժնդակաղոյն դարձած էր. այսուհետեւ բաղրոյ յոցերնին ՚ի զերեւ եւ լած, ու իրենց մէկ հատիկ սիրեցնալ զաւկէն դրկուած՝ որ օդինած էր իրենց կենաց ծանրութեանը տոկալու, չարաղէտ թշուառութեան մը բեռան ներքեւ ընկճուելու մօտ էին ելք Թոպոլոսքի կառավարչին կողմանէ առաքուած սուրհանդակ մը եկաւ փրկեց զիրենք այս տառապանաց անդնդախոր գուրէն։ Իրենց ազատութեան արքունի հրավարակին հետ մէկաեղ՝ ընդունեցան նաև անցագիր մը Ռուսաստան վերադառնալու, եւ դրամական նովաստ իրենց ուղեկնացութեան պիտոյիցն համար։

Այս զէտքս ու նոյնին յարակից պարագայք միծ աղմուկ հանեցին ՚ի Սիակերիա։ Հազիւ թէ այս լուրը լսեցին Իշխմ զիւղին բնակիչք եւ հնա զանուող բանարգելք, որոնք կը ճանչնային զլոլուրլոֆֆ, եկան խանեցան իւր բնակարանը։ Իրեն հնամի թշուառակից ընկերներէն անոնք որ ծաղրելով հնապնած էին Բրառքովեայ ձեռնարկը, նա մանաւանդ անոնք որ մերժած էին ձեռքերնէն եկած նպատան անոր ճամբորդութեանն համար, հիմակ անշուշտ պիտի ուղէին օդնութիւն մ' ըրած ըլլալու իրեն։ Լոլուրլոֆֆ չնորհակալութեամի ընդունեցաւ ամէնուն ինդուկցութիւնքն, եւ իւր երջանկութիւնը կատարեալ պիտի ըլլար՝ եթէ ահաճութիւն չզգար աքսորանաց մէջ թողլուն համար իւր երկու բարեկամներն, որոնց յաջողաբախտ վիճակը զեւ կ'անդիտաբնոր։

Սոյն երկու անձինք՝ արդէն խակ ծերացած՝ 'ի Ախալերիս կը գտնաւէին Բուկաչէֆի տախտամբութենէն՝ 'ի վեր, որոն զժրախտաբար մասնակցած էին իրենց երխասարզութեան ժամանակը։ Լորուլովֆի իր աղջկան մեկնելէն ետեւ՝ տեղի ուրա սիրով մաերժացած էր ասոնց հետ. իրենք միայն եզած էին՝ բոլոր իւր ծանօթներուն մէջ՝ որ անկեղծիկ յօժարութեան ցոյցեր առած էին ուղեւոր օրիորդին նկատմամբ Երկայն ժամանակ անոնց ամբողջ խօսակցութեան նիւթը մի միայն յիշեալ աղջկան վրայ էր ու նոյնին յաջող կամ անյաջող բախտին վրայ. զոր փոփոխակի կը զուշակէին իրենց որաներուն մէջ յուղեալ երկիւղի կամ յուսոյ զգացմանցն համեմատ Լորուլովֆի տոտջարկից առոնց առլու իր ընդունած նպաստներուն մէկ մասր. բայց անոնք ընդունեցան իւր բնծայատրութիւնը. ամենք ստակի պէտք չունինք, ըստու իրենցմէ մին. եւ տակաւին քովն է այն արծաթէ զրամը, զոր քառ աղջիկով մերժեց ընդունելու իւր մեկնած ատենը։»

Այս մերժումը նախանձու ո՞ր եւ իցէ պատճառէ մը յոտաջէր զար, հասար խորին վճառութիւն մը կ'ընկճէր այս երկու զժրազտ աքսորեալքն՝ յետոյ որ լսած էին թէ իրենց միայնակ բարեկամէն պիսաի զասուէին։ Յիշեցին այն առեն բրատքութայ ըրած խոստումը ճամբար եղնելու միջոցին՝ հոգածելու իրենց վիճակին, լաւ համոզուած ըլլալով բոլոր Իշխանի լինակչաց հետ 'ի միասին րստ հաղարումէկ լրոց որ ժողովրդեան բերանն ուռհասարակ կը չրջէին՝ թէ մանկամարդ աղջիկն անհուն անբաւ առանձնաշնորհմաւնք ընդունած էր. ուստի կարծեցին թէ զիրինք այլ եւս մոռցած էր. եւ չհամարձակելով այս բանիս համար հօրը զանգատելու՝ որուերնուն մէջ ծածուկ պահեցին զիրինք հաղեցընող մոշեցընող արամապին ախրութիւնը։

Լորուլովֆի մեկնելուն ասջի իրիկունն՝ ուղեցին անձմուր երթալ ու հրամեշաբ ողջոյնը աալ իրեն, որպէս զի իւր ուղեցնացութեամբ ներկայ զանուելու ցաւը չզգային։ Դիշերուան ժամը ինն էր՝ երբ իրենք անոր լնակարանէն ետ զարձան եւ հիւղերին առանձնացան, այնպիսի վշտապին ու սրտախոց ցաւերով տառապեալ՝ որոնց հազիւ հազ կրնան տոկալ մարզիկ առանց մեռնելու։

Յետոյ որ ասոնք ելան զնացին՝ Լորուլովֆի եւ իւր կինն երկայն ատեն արցունք թալիցին իրենց այս երկու բարեկամաց չարաբաստիկ վիճակին վրայ. «անչուշ՝ կ'ըսէին՝ մեր աղ-

ջիկը զիրինք մոռցած չէ՝ զուցէ ալ տակաւին՝ ժումանտակ տնոյանելով՝ ձեռք պիտի բերէ իրենց ներումն ու ազատութեան շընորհքը. մենք պիտի յորդորենք զինքը նորանոր զիմումներ ընելու ՚ի նորասա անոնց»։ Այսպիսի միտթարական մասնաւթիւններով չուտ մը զնացին պատկեցան, երկրորդ օրն առատուն կանուխ սպարտասա զանուելու համար ճամփայ ինկնալու։

Հազիւ թէ քունկրնին աարած էր՝ մէյ մալ յանկարծ արթընցան լուելով որ ուժգին կերպով զուռերնին կը զարնուէր. մի եւ նոյն պետական թղթաբերն որ եկած հազորդած էր իրենց ազատութեանը աւետիքը, չգանելով իւր տունը գտւառապեան՝ որուն ուղղեալ էր պաշտօնապիրը, ու զիանալով ասոնց բնակարանը՝ կուզար յանձնելու իրենց այն երկու բարեկամաց վերաբերեալ ներման թուղթը։ Լորուլովֆի իսկոյն անկողնէն ցատքեց, ու չիի՛ իտակ տուաւ տարաւ զանիկայ անոնց տունը։

Երկու թշուառք արդէն խօճիթնին քաշուած էին՝ սարսափեի յոււահատութեան մէջ ընկղմնալ, իրենց բնակարանը վերտպառնալով, մութին մէջ նսաւարանի մը զրայ նստան ու խորին լուութիւն պահնեցին. ի՞նչ կրնացին ըսել իրարու բոլորովին յուսակորոյս՝ այն մշանջնաւոր աքսորն հիմակ կարծես նոր բեռան մը պէս աւելի կը ծանրանար իրենց ուսերուն վըրաբ. Երկու ժամէ ՚ի վեր թէ իրենց ներկայ աղէտից զրայ կը տաղնապէին եւ թէ անձանօթ տառապազին ապադային մէջ իրենց զոււխը զալիք թշուառութեանցն համար նախագուշակ ողբով կուլային կ'ողբային, երբ լապտերի մը աղօտաճանչ նշոյն յանկարծ եկաւ լուսաւորեց իրենց խյիան պատուհաննը. ականջ զրին. այլ և այլ մարդիկ կը քալէին ու կը խօսէին իրենց խեղճ ողորմելի մնակին մօս. Մէկէն զուոը կը զարնուի. բարեկամի մը ծանօթ ծանը կը լուուի. «բարեկամք՝ բացէք, զուոը բացէք. ներոււմ, ձեզի ալ ներոււմ. զուա բացէք»։

Զիրնար բնաւ մարդկային լեզու մը նկալազրել այս եղիելիներուն նոյն ատենն ունեցած վիճակը, մի քանի վալրիկնուն ուրիշ ձայն չյուռեցաւ. եթէ ոչ լոդհատամատիք ըսուած խօսքեր. «չնորհք, ներոււմ, ինքնակալն, Աստոււած օրհնէ՝ զինքը, զովեալ լիցի Աստոււած, թող զեղու իւր բարերարութիւնքը բարիազզի Բրասքովեայ զրայ՝ որ զմեղ մոռցած չէ»։ Երբէք մարդկանց բնակարան տառնոցմէ աւելի երջանկապոյն տրաբաժներ պարունակած չէր իր մէջն, եւ ամեննեւին ալ տսկէ աւելի արտգաճեալ անցք եղած չէ թշուառութեան ամենախոր անդունդ ՚ի կտառուն անյուսալի բարերջանկութեան։

Գաւառութեաը տուն վերապարձած միջոցին՝ իմանալով թէ
պետական սուբհանզակ մը դիմքը կը վնասաէր, վազեց զնաց
անձամբ յիշեալ երկու բարեկամներուն քովն, ու կնիքը քակե-
լով բացաւ պաշտօնական գիրն՝ որ կը պարունակեէր կրկին ան-
ցաղիբներ իրենց համար ևւ Բրասքովի էն նամակ մը առ հայրն
իւր ինքը կը զրէր թէ՝ այս նոր չնորհքն ինքնակալէն ընդու-
նելէն ետքն, համարձակուծ չէր նոպասներ հայցելու նաև իւր
հին լնկերակցաց ուղեւորութեանն համար, բայց թէ Աստուած
հոգացած էր զայն, 'ի փոխարէն այն առատաձեան յօժարտաշը-
րութեան զոր ըրեր էին անոնք իրեն Սիակերիայէն մնենելու
պահուն. ուստի նամակին մէջ ծրարած զրած էր ինքն երկու
հարիւր բուքի թղթապրամ սատկ իրենց պիտոյիցն համար:

26. Իրեն ուխտադրութիւնն 'ի Նիմնի՝ հաւատաւոր
կուսանաց վանատան մէջ, ուր վերջին անգամ ծը-
նողացն հետ կը տեսնուի.

Այսու ամենայնիւ ինքն անհամբեր անձկութեամբ կը ըս-
պասէր 'ի Քիէվ իւր հօրը վերագարձն լուրն ամնուու. հաշիւ
ընկով իրեն անանկ կ'երեւասր թէ ճնազքը մինչև այն ժա-
մանակը կրնային պատասխան մը զրել իւր նամակին:

Քիէվի մէջ հաւատաւոր կուսանաց սքնին ու քովն ընդու-
նելով հանդերձ Բրասքովի միաք չունէր հասաւատուն կերպով
հան մնալու, (1) ուղելով իւր վերջնական բնակութիւնն հասաւա-
տել Նիմնիի վանատան մէջ՝ ինչպէս յառաջուց խոստացած էր
նոյն տեղւոյն Սբբաստուհոյն. ուստի երբ լմնոցնելու գրայ էր իր
պաշտօնասէր Ընդհանուր իւր գովն նամակ մը զրեց անոր և
խսկոյն ճամբայ ելաւ իւր քովն երթաւլու համար Այս բարե-
կրօն զիսաւոր Մայրագեան անհամբեր ողեւով կը սպասէր իւր
զալստեան, ու չէր իմացուցած անոր իւր հօրը ժամանումն՝ որ-
պէս զի անտինկալ եւ հաճելի զարմացում մը պատճառէ իւ-
րեն. Լորուլովիք եւ իւր ամուսինը բաւական ատենէ 'ի վեր
Նիմնի էին:

(Չարայարելի)

Յ. Վ. Մէստէւն

(1) 'ի Ռուսատան՝ հաւատաւոր կանայք քնառ արգելա-
վանից մէջ փակեալ չեն:

Ակնարկ մի

Ա. ԻԳՆԱՏԻՈՍԻ ԹՂԹՈՅ ՎՐԱՅ

(Շարայարութիւն)

Այլ եթէ Փրկչին Տնաւ և ոքիսնն կը հասկընար այդու, ըստ
սովորական գործածութեան բառիս, յայնժամ աւելի մտազիւր
Ս. Գոհութեան Խորհրդոյն մտնրամասն նկարազիւն՝ եւ որ ինչ
առ Այն է անկ՝ այսինքն Հաւատացելոց ընդ Նմին եւ ՚ի Նմին
պատարազութիւն, միտքիւնն, կարծեմք թէ պիտի ճառէր: Վասն
զի սերն՝ ջարջարանքն եւ յաջորդելիք խօսքն առ Այս կ'ուղ-
ղեն միտքն: Ինչ որ ալ ըլլար, անհասոկած մեծ լոյս եւ օգնու-
կան պիտի լինէր մեզ այդ, եթէ ըրած ըլլար. ոտկայն ոչ ոք ՚ի
հին հարց այզպիսի թուղթ կը ցիշէ: Դէպ ՚ի Հոռմ շղթայակապ
զիմելու ստիպումն եւ անագորոյն կրկիսին մէջ գազանաց
ժանեօք մանրեալ սրբութեան հաց նուիրիւն Աստուծոյ, մեզ
չթողին կարծեմ այդ բազգն: Հատուածիս մէջ յիշեալ երկրորդ
բառն՝ բաւական է յունական զիր փոքր կամ մատենիկն
բանը կարգավու թարգմանելու իրաւամբ:

«Եւս առաւել եթէ յայտնեացէ ինձ Տէր՝ եթէ իւրաքանչիւր
ոք ՚ի ձէնջ ՚ի միասին ժողովիք չնորհօք եւ միով հաւատով ՚ի
Յիսուս Քրիստոս, որ եղեւ ՚ի մարմին ՚ի զաւակէ Դաւթի, որդի
մարդոյ եւ որզի Աստուծոյ, ունինդիք լինել ձեզ եսպակուածուի
եւ իրիցանց ուղիղ մտօր, (յն. անբաժան մտօր), զմի հաց բե-
կանելով հանապազ. (չիք ՚ի յն.) որ է զեղ կենաց, (յն. ան-
մանութեան), անդեղեայ մանու, (չիք ՚ի Տպ.), այլ կեանք ՚ի
Յիսուս Քրիստոս հանապազ:» Այնչափ խառնավնդոր է Տը-
պազիւն զի չէ մարդ եւ ոչ խոկ կրկնելն. հանապազ բառն
կ'երեւի թէ այս վերջին տողին ծայրէն մինչեւ վեր թուեր է:
Ամանք ՚ի ձեռազբաց թուի թէ յայտնեսցէ ինձ Տէր խօսքէն
յետոյ միջակէտ կտմ վերջակէտ կը զնեն. (զէթ մտքալ). որով
իմաստն կ'ըլլայ՝ եթէ Աստուծ հրաման տայ ինձ զրել այդ
երկրորդ թուղիւն: ՚ի հինո Թէսողորեատոս այսպէս. կարգացած է

ևւ յաջորդն կ'ըսկով. Արդ. . . . Բնիկումն ինչպէս յայտ
է՛ Ս. Պատարագն է: Սիրուն է յաջորդ խօսքն. «Անձն իմ փո-
խանակ անձանց ձերոց եղիցի եղասրք, եւ որոյ (յն, այսպէս
եղակի, որով կը հասկցուի՝ Անեսիմոս Եպիսկոպոս, հնար է նաև
կարծեմ յովնակի որոց ըսել, եւ ամբողջ Եվեռացւոց զրկած
պատգամաւորութիւնն հասկընալ, Տպագիրն մի՛ հարցունէք թէ
ինչ կ'ընէ հոս.) առաքեցիք 'ի Զմիւնիա 'ի փառս Աստուծոյ,
զի անտի (յն, ուստի) զրեցի առ ձեզ, գոհանալով զԾնասնէ,
սիրելով զՊողիկարպոս որսպէս զձեզ. (Տպագիրն սահմանական
ներկայիւ կ'ընէ՝ ընդունելութիւնքն ըստ յունին): Յիշեցէք զիս
հանապազ (ժիք 'ի յն.) որսպէս եւ զձեզ Յիսուս Քրիստոս. (Տպ.
ունի նաև Տեր մեր նախ քան վերջինն): Ազօթս արարէք վասն
եկեղեցւոյն Ասորոց, զի անտի կապեալ վարիմ 'ի Հսովմ, տը-
րուսպ յորոց անդ հաւատացելոց. (Տպագիրն՝ իբրեւ զիանա-
տարիմ առաքեալ կ'ընէ. Աթէ բնազրին ձեռազրէն չէ այս՝ ինչ-
պէս վասահ եմ, յայնժամ յացանի է պատճառն: Ս. Վկայս խո-
նարհութեամբ այսպէս կը համարի զանձն, ընթերցողն իբր
սպատամիան այդ խոնարհութեան՝ լուսանցքին մէջ կը զրէ հա-
կառակն՝ իբրեւ զիանատարիմ առաքեալ, երբորդ մը կը ջնջէ
առաջինն՝ կը զաղափարէ լուսանցքին բանն). որսպէս արժանի
եղէ զտանել անդ 'ի պատիւ Աստուծոյ: Աղջ լեռուք յԱստուծօ
Հայր եւ 'ի Յիսուս Քրիստոս 'ի յոյս մեր ամենեցուն:» Տպա-
գիրն կամ Զեռապիրն միշտ կ'երկարի վերոցիշեալ պատճառու.
վերջին յաւելուածն է. «Ճնորհք ընդ ձեզ. ամէն:» Քննելի է
այս, զի եւ մանաւանդ 'ի Թուղթս Ասաքելոց կը տեսնեմք եւ
այլուր ստեղ:

Հսաւ Եւսեբիայ երկրորդ թուղթն է առ Մաղնիսիացիս, իսկ
ըստ ասպազրին՝ որսպէս կարծեմ թէ եւ առ հաստակ Զեռու-
զրացն՝ այս չորրորդ թուղթ է: Եւ երկրորդս աւելի իբաւամի, եւ
հաւատական կարգաւ ինչպէս ըսինք 'ի վերյո, գէթ ըստ մեզ:

Հսաւ վերին բանիցն՝ Մաղնիսիա անուամբ երեք տեղ կայ,
յորոց որոշումն ինքնին իսկ Ս. Վկայս կ'ընէ՝ իւր թղթոյն նը-
ողատակած վոյրն առ Մեսանզրոս զետով սահմաննելով: Իւր սո-
վորականաւ կ'ըսկով թուղթն.

«Եղնատիս որ է Աստուածազեկաց՝ Եկեղեցւոյդ օրհնելոյ (տպ. օրինեալ)՝ ի չնորդացն Աստուծոյ Հօր՝ որ ՚ի Մազնիսիս մերձ՝ ՚ի Մէանդրաս զետ՝ բազում ողջոյն ՚ի Քրիստոս Յիսուս Փրկիչ մեր. (տպ. ՚ի Տէր մեր, փափանակ Փրկիչ բառի), և առ զօթնմ (ազօթք) յԱստուած Հայր Տեառն մերոյ (չէք ՚ի յոհնին) և ՚ի Յիսուս Քրիստոս բազում խնդայ Վերջին բառերս Տպազրին մէջ կը սպակովին, իսկ իմաստն բոլորովին վախուած է. աղօրեմ վասն մեր առ Աստուած Հայր Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի կը ըստէ. աստ աղօրեն հելլենարանութեամբ աղերսել, մաղթել ըսել է. եթէ այս բառէն գայթմակղած է թարգմանիչն՝ զոր քանի մը առզ յետոյ ըղճամ կը թարգմանէ, կամ թէ այլայլութիւն կայ բնազրին մէջ, քննելի է,

«Յորմէնեաէ զիտացի զինատառուն սերդ մեր՝ (յն. զգեղիկ կարգ սիրոյ մերոյ ըստ Աստուծոյ), խնդութեամբ կանսից հաւատառվ Յիսուսի Քրիստոսի խօսել ընդ ձեզ, Քանզի արժանացեալ աստուածավայելուէ անուան կասպահօք որով շըրջիս՝ օրհնեմ զնկեղեցիսն. յորս միտթիւն ըղճամ (սոյն բառն աղօրեմ ըստու ՚ի վերոյ) մարմնոյ և հոգւոյն Յիսուսի Քրիստոսի հանապազականի մերոյ կենացն, հաւատոյ և սիրոյ, որոյ չիքնախամենար. (տպ. կը յաւելու. որ քան զայն միուրիւն զիք. . .). իսկ ախրագոյնն Յիսուսի Քրիստոսի և Հօրն՝ որով համբերելով ամենայն փորձութեանց իշխանի աշխարհիս այսորիկ՝ և վախուցեալք՝ զտանեմք զԱստուած. (տպ. առ Աստուած ապահնիմք), Յունական օրինակին հետեւիլ հարկ համարած եմք աստէն, զի ապազիրն աղաւաղ է յորժ, թրւի թէ աստէն Ս. Վկայս գեղեցիկ կարգան սիրոյ Մազնիսիոյ Եկեղեցւոյն հաւատացելոց ընդ իրեարս սուրբ միուրիւնն զրուատէ. վասն զի յաջորդ առհասարակ պարբերութիւնն նոյն միութեան վրայ կը խօսի: Կապանքն՝ որում արժանանալով աստուածավայելուջ անուանն արժանի կ'ըլլայ՝ միուրիւնն է, զուզութիւնն ընդ Աստուծոյ. իսկ աստուածավայելուց՝ Քրիստոնեայ կոմ Հաւատացեալ կոչուին, զուցէ և նահատակն. Միուրիւնն զոր կ'ըղճայ մարմնոյ և հոգւոյ Յիսուսի Քրիստոսի՝ մազթանքն է քրիստոնէական լեզուաւ հաւատացելոց միութեան ՚ի Ս. Խորհրդեան ընդ Փրկչին, զոր լաւ ևս կը բացարէ յաջորդ նահապազական կեանք խօսքն: Հաւատաք և Սէր՝ որոյ չիք նախամենար, այսինքն՝ ՚ի սեր միուրեան, ՚ի Ս. Գոհութեան, զնոյն և Աստուածակն ունի այլապէս, Ա. Կորլոնթ. ԺԳ. 13. և Փրկիչն՝ Մէծ քան զայս

սկը ոք ոք ունի՛ երե զանձն լուր դիցէ ՚ի վերայ . . . զոր ՚հաստատուն եւս կը պարզէ Սէր Յիսուսի եւ Հօր Կոչելով. ուրոյ (Ա. Ճաշակին) զօրութեամբ՝ իշխանի աշխարհիս այսորիկ (առև Յովհ. ԺԲ. 31. եւ ԺԴ. 30) փորձութեանց կը տոկամք, փորձութիւնք ամենազդիք, եւ առ Աստուած կը հասնիմք:

«Եւ արդ զի (Հիք ՚ի Տպ.) արժանացայ տեսանել զձեզ ՚ի ձեսն Դամայի արծանի Աստուծոյ ձեր եպիսկոպոսի, եւ արժանաւոր քահանայից Բասոսի եւ Ապողլոնիոսի եւ ծառայակցին խմոյ պաշտօնէին Սոսիոնի, որում ես անձկայի՛ (ապ. վախարեկի՛) զի հնագանդի եպիսկոպոսին՝ որոյէս չնորհաց Աստուծոյ, եւ քահանայից՝ իրեւ օրինացն Քրիստոսի» ՚ի Քրոցս յայսնի կը տեսնուի Քահանայութեան կարդին մէջ կրկին աստիճան։ Եպիսկոպոսն եւ երեց կամ Քահանայոց Երկողունց պաշտօնն զանազան է, եւ մին քան զմիւսն բարձր թէպէտ եւ մերթ ընդ մերթ միոյն կամ միւսոյն յորջորջումն իրարու տեղ զործածուած է, սակայն երբ երկուքն միասին յիշել հարկ ըլլայ՝ միշտ յիրերաց խափին կը բացատրի որոշակի Տերառովիանոս Քրիստոնէից Փաղուլց վրայ խօսելով ՚ի Զատագովականին՝ Երիցանց նախագահութիւնն կը յիշէ. իսկ երբ Յդ. Մկրտուքեան հառն կ'ըսկով՝ Գլ. Ժէ, Տեսչաց եւ Քահանայից որոշակի զանազանութիւնն կը բացատրէ. Հայերէն թարգմանութեան մէջ՝ Ծառայակցին իմոյ պաշտօնէին Սոսիոնի վերջնութիւն՝ Սարկասագն է. զուտ հայերէն Պաշտօնեալն. Որոյ ես անձկայի, այսինքն՝ իցիւ թէ վայելէի ես զնա. դովաբանութիւն է Սարկաւագին. Ամանք այս տան եւ յաջորդին մէջ անյարիք կը գտնեն խօսքն, եւ կատկածին՝ թէ զուցէ պարբերութիւն պակսի, բայց թէ առ ինչ այդ՝ չկարացի սառուզել. զի եւ ոչ ինչ անյարիք յայսմ. լինչպէս կը տեսնեն լնթերցողը.

«Արդ եւ ձեզ պատշաճ է մի նայել յամս եպիսկոպոսի ձեւրոյ, այլ ըստ զօրութեանն Աստուծոյ Հօր հաստցէք նմա ըզպատիւ ամենայն, (Տպ. սակաւ մի ասրբերութեամբ կ'ըսէ. այլ ՚ի զօրուքիւնն Աստուծոյ, եւ հաստոցէք նմա պատիւ ըստ արծանեաց), որպէս ուսաց եւ վասն սուրբ քահանայիցզ ձերաց, որ ոչ նային յերեւելի հաստիք մանկութեան նորու՝ այլ իրեւ արք իմաստանք յինտուած հնագանդին նմա. (Տպ. կամ այլապէս է կամ ալլիզ. զի կ'ըսէ. այլ իբրեւ իմաստուն առն յԱստուած հնագանդին նմա). եւ ոչ նմա՝ այլ Յիսուսի Քրիս-

տոսի՝ ամենեցուն Տեսչի Տպագիրն՝ կ'ենթադրուի ձեռագիր՝
ազաւաղած են այս տողն եւ երկարած. լուսանցից խաղն. Եւ
ոչ նմա միայն, այլ եւ Հօր Տեառն Մերոյ Յիսուսի Քրիստոսի,
որ է եսլիսկոպոս ՚ի վերայ ամենայնի. Յունականն զեպիսկո-
պոսն՝ ՚ի Հայր կը փոխազրէ, եւ առ նա հնագանդութիւնն՝ բաց-
արձակ Հօր կը համարի, որ ամենեցուն եսլիսկոպոսն է, այս-
ինքն՝ տեսուչ. Տպ. կրկին շաղկասպներով միոյն եւ միւսոյն
միանդամայն համելի կ'ուղէ երեւիլ, եւ Հօր տեսչութիւնն
Քրիստոսի կը յանձնէ, որ որչափ իմաստուն եւ ուղիղ՝ այլ թարգ-
մանչի ճշգութեան զէմ մեղանչւլ է:

«Զի՞ ՚ի պատիւ նորա որ հաճնցաւ ընդ նու՝ եւ ձեզ ար-
ժան է լսել նմա առանց կեղծաւորութեան», այս ըստ յունին
է, որոյ իմաստն խրթնութիւն չունի՝ բաց ՚ի նախկին բառերէն,
յորս՝ ՚ի պատիւ նորա յն. պէտք է համենալ ՚ի պատիւ Հօր. որով
իմաստն է՝ ՚ի պատիւ Հօր՝ որ հաճնցաւ ընդ եսլիսկոպոս ձեր,
եւ ձեզ արժան է հնագանդել նմա. . . : Հայերէնն խոսոր է այս
իմաստէն, Զի՞ քի նու (Աստուած) համեցաւ. ՚ի պատիւ նորա՝
(Եսլիսկոպոսին), եւ ձեզ արժան է. . . ո՞րն է բնականն:

«Եւ որ արհամարհել կամի՞ ոչ թէ զերեւելի եսլիսկոպոս
արհամարհէ, այլ զաներեւոյթն. Եւ արհամարհը այսոցիկ (այս-
ինքն արհամարհութիւնը. յն. կ'ըսէ այս բան ոչ է առ մար-
մին) ոչ է առ մարդ մարմիսաւոր, այլ առ Աստուած ծած-
կագէտ».

«Արդ պարա է (մեզ) ոչ միայն անուամբ կոչել քրիստոն-
եայս՝ այլ եւ զործովք. (յն. կ'ըսէ պարտ է ոչ միայն կոչել
քրիստոնեայս, այլ եւ լինել). այսպէս են ումանք որ անուամբ
կոչին եսլիսկոպոսի, եւ առանց նորա գործեն զամենայն ինչ.
եւ զայնպիսիս ոչ համարիմ թէ ունիցին միտս բարւոք. քանզի
եւ ոչ բատ հրամանին հաստատութեամբ ժողովին»: Տպագիրն
եսլիսկոպոս բանն քրիստոնեայ կը կառգայ. որով յայնի
է թէ իմաստն յայլ կը շրջի. իսկ վերջին տողին մէջ հաս-
տառութեամբն եւ կամ այլ ինչ նոյն իմաստն կը փոխէ Աս-
տուածոյ բառին. յորում՝ աւելի զուցէ բառ մը նկատուի այդ ՚ի
բացարարութիւն զրուած քան թէ վերնոյն հետ շիրմած. զի
կ'ըսէ. Քանզի են ոչ ՚ի հրամանս Աստուածոյ ժողովին».

Այս վերջին բառիւ՝ ինչպէս յայտնի է եւ շատ անգամ
կրկնեցինք՝ Քրիստոսի Քրկինն աստուածային Պատարագն կը

հասկցուի, 'ի Ապաչն եւ, 'ի Ս. Սեղանին, յորում Հաւատացեալք միաբան մարմեացեալք կը մատչն Զօր, 'ի Ժողովս, յաւուր Կիւրակէի, ըստ հսոյ Եկեղեցւոյ սովորութեան,

Ահաւատօիկ սորին ակնարին յաջորդան.

«Պարտ է խմանալ՝ թէ ամենայն իրաց վախճան զոյ, եւ մահ եւ կեանք, սոքա երկոքեան եղեալ են 'ի միասին (յն. հաստատեալ են), եւ ամենայն մարգ զպարաստեալ տեղին իւր ընկաղցի։ Զօր օրինակ եթէ իցեն կրկին զահեկանք՝ մինն Աստուծոյ եւ միւոն աշխարհի, իւրաքանչիւր ոք 'ի նոցանէ զպատակեր իւր առանձին ցուցանէ, այնակէս եւ որք ոչ ունին ուղիղ հաւատու պատկեր իշխանի աշխարհին են, իսկ որ ոսոյզ հաւատացեալքն են՝ սիրով պատկեր են Զօր Աստուծոյ 'ի ձեռն Յիսուսի Քրիստոսի։ (յն. Որպէս կրկին դրամք են՝ մին Աստուծոյ եւ միասն աշխարհի. . . այսպէս անհաւատք՝ աշխարհին այսորիկ, իսկ հաւատացեալք սիրով պատկեր են Զօր Աստուծոյ 'ի ձեռն Յիսուսի Քրիստոսի։)

«Եւ եթէ ոչ կամիմք մեռանել վասն անուան նորա՝ բառ չարչարանաց նորա, զկեանս նորա ոչ ունիմք յանձնիսու։ Տպագիրն խանակէ է։ Խմասն ինչպէս 'ի վերոյ ըսինք՝ Հաւատացելոց միութեան վրայ է, մանաւանդ 'ի Ս. Պատարազին Նախքան զՄկրտութիւն Երախսայից ատրդական եւ Էտկան ուսանելիքն 'ի Հաւատս Մկրտութեան ձեւին կամ բանին մէջն էր, զոր Առաքեան կը պարզէ առ Երայնցիս Ե. 11 — Զ. 20 համարտուն, յորում կը յիշէ յատկառուիս Մեռելոց յարութիւնն եւ յաւիտենից զատասաւանն, թուի ինձ թէ Ս. Վկացիս նախկին խօսքն Պարտ է խմանալ քէ ամենայն իրաց վախճան զոյ, եւ մահ եւ կեանք. . . պյն մաօք ըլլան, վասն զի ումանք՝ ինչպէս տեսանք՝ թուի թէ անուանի միութիւնն ունենալով զործով հետի կը դեղերէին. առ այսպիսիս կը խօսի յիշեցունելով վերստին իրենց նախկին հաւատքն՝ զոր վկայից առջև խոսացած էին պահպաննել, յորս վախճանին յիշատակն յուշ կը ձգէ Ս. Հայրապեան։ Եւ Պաւլոս առ նմանիս ուղղած է վերոյիշեալ համարտ իւր խօսքն, որպէս զի համեմատութիւնն զիւրանայ յիշնմք այդ հատուածն.

Հին Գրոց մէջ աւանդուած Նորոյ Օրինաց աւետարանական վարդապեատ թեան վրայ կը խօսի անդէն Առաքեալն, եւ մասնաւորապէս Յիսուսի Տեանն ըստ կարգի Մելքրիսեղեկի քահանայապեատութեան, այլ յանկարն ընդատելով խօսքն՝ կ'ըսէ. «Լա-

« Ասըն որոյ բազում են մեղ բանք և դժուարապատռմ՝ ի մեկ-
« անել. քանդի խօթամիտք եղերուք լսելուօք, Փոխանակ զի պարտ
« էր ձեղ լինել վարդաղեաս վասն ժամանակին, (տես Իգնա-
« տիոսիս Պարտ է խմանալ թէ ամենայն իրաց վախճան զոյ),
« զարձնալ պիտոյ է ձեղ ուսանել. թէ զինչ են նշանազիրք՝ ի
« սկզբան բանիցն Աստուծոյ, (սցինքն քրիստոնէական վարդա-
« ղետութեան սկզբունքն): Եւ եղերուք կարօտք կաթին՝ եւ ոչ
« հաստատուն կերակրոյ. զի ամենայն որ կանթնկեր է տղէտ
« է բանին արդարութեան, քանզի տղայ է: Այլ կատարելոցն է
« հաստատուն կերակուր Վասն որոյ թողեալ վրան սկզբունն
« Քրիստոսի՝ ի կատարումն եկեսցուք. մի միւսանզամ արկա-
« նել հիմն արպաշխարութեան՝ ի մեռելոտի զործոց անափ, եւ
« հաւտացն որ յԱստուծ, եւ միրտութեանցն վարդապետու-
« թեան, եւ ձեռնազրութեան ձեռաց, եւ յարութեան մեռելոց
« եւ զատասամնին յուխտինից): Յօրում շարունակելով զես եւս
վախճանին յիշատակութիւնն պարզապէս կ'ընէ, եւ համեմա-
տութիւնն արդարոյն եւ անարդարոյն մէջ է. զինի միրտու-
թեան. զոր Ծնթերցողաց կը թողումք բարդակել մանբամանն.
իսկ մեք մի քանի առղ եւս քաղելով կը բաւականանամք: Օթան-
« զի անհնար է միանզամ միրտակլոցն, որ ճաշակիցին յերկնաւոր
« ուարդեւացն, եւ հակորդք եղեն Հոգոյն որբոյ, եւ զգեղեցիկ
« Քանին Աստուծոյ ճաշակսն ճաշակեցին, եւ զգօրութիւնս հան-
« պերձելոց աշխարհին, եւ կործանեսցին, միւսանզամ նորոգել
« յապաշխարութիւն, եւ վերստին՝ ի խաչ հանել տնճանց զՈր-
« զին Աստուծոյ, եւ զարձնեալ խայտառակիել: Դիտելի է Ս. Վը-
« կայիս խօսքին յանդն՝ ջարճարանք եւ մեռանել բառերով, ըստ
Պաւղոսի. « Իսկ (երկիր) որ բերէ փուշ եւ ատասկ՝ անպիտան
« է եւ մերձ յանձնու, եւ վախճան նորա յայրումն»:

« Եւ վասն զի ՚ի յառաջազոյն զրեալ անձինս տեսի զամե-
« նայն ժազով ձեր ՚ի հաւատս եւ ՚ի սէր, յորդորեմ զձեղ զի
« միւտրանութեամիր Աստուծոյ զործիցէք զամենայն ինչ. ՚ի տեղ-
« ւոց Աստուծոյ նատեալ հայիսկրպոսին, եւ քանանայից ՚ի տեղ-
« ւոց Առաքելոց դասոնն (եւ) սարկաւազաց յոյժ քաղցուենեաց իմոց
« որոց հաւատացաւ պաշտօն Ցիոււսի Քրիստոսի, որ ՚ի յաւիտե-
« նից առ Հօր էր եւ ՚ի վախճանի երեւեցաւ»: Ահաւասիկ թըզ-
« թոյս շարունակութեան հատառածն ըստ յունին. թէ որչափ է
« խօսիմն ընդ հայերենին՝ թող զատի Ծնթերցողն. այլ հարկ է
« զուցէ ըսել՝ թէ մի միայն Զեռազրաց աղուաղումն այզչափ

միծ անջրակետ չկարէ կարծեմ պեղել, զի տւելի վովոխութիւն է քան թէ աղաւաղումն: Առաջին տողիւ բնազրին բացատրութիւնն կ'ընէ. «Եւ քան զի յառաջագոյն զոր գրեցի վասն եալիսկրպոսի եւ երիցանց եւ սարկաւագաց՝ տեսի զամնայն ժողով ձեր լի տորք հաւասարք եւ սիրուի եւ խնդրեմ ՚ի ձենջ զի միաբանութեամբ եւ Առառնալ զործիցէք զամնայն ինչ. եւ նոտցի եալիսկրպոսն ՚ի զյուխս ձեր իբրեւ զԱստուած, եւ քահանայր իբրեւ զօրիշտակս բազաւորի, եւ սարկաւագունք ՚ի կերպարան Առաքելոց՝ որը յոյժ սիրեցեալիքն են իմ, որ հաւատարիմքն են սպասուցն Յիսուսի Քրիստոսի. որ մշտնջենաւոր էր տո Հայր, եւ ՚ի վախճան Ժամանակաց երեւեցաւ մարմնուց: Իմասաներն զրեթէ յեղացրջած են, եւ կարզք իմաստից շփոթութեան պատճառ: Թուի թէ ուշագիր քննելի են Զեռադիրք, եւ ուրիք ուրեք զուցէ թէ եւ ուզգելի:

«Արդ եւ զուք ամեննեքին առէք ՚ի ձեզ զնմանութիւն Ն.ռառնալոյ եւ սպատկառեցէք՚ի միմեանց. (Տաղապիրն կը յաւելու՝ զնմանուրին Աստուածոյ եւ զմիաբանուրին, թուի թէ կամ թարգմանչին աչք վրիպած են ոմնի՛քս բառն ոմննի՛ա եւս տեսնելով՝ կամ թէ բնազրին ոոյն կրկին նման բառքն ունէր, զոր ապա զաղափարուցք վրիպակ կարծելով՝ կամ վրէպ տեսութեամբ ՚ի բաց թողած են), եւ մի՛ նայիք ՚ի միմեանս մարմնապէս, այլ սիրովն Յիսուսի Քրիստոսի: Յոյնն պարզագոյն կ'ըսէ. այլ սիրեցէք զմիմեանս ՚ի Յիսուս Քրիստոս:

(Շարայարելի)

ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹԻՒՆ ԺԲ. ԱՌԱՔԵԼՈՑ

Շարունակուրին անցեալ քուեն

Երէ որ հանցէ զբանիոն քո՛ տուր նմա եւ զշապիկս քո. Պարզ. Ա. 10.

Եւ որ հանէ ՚ի քեն զբանիոն քո՛ մի՛ արգելուր ՚ի նմանէ եւ զշապիկս. Ղուկ. Զ. 29:

Ենոր կամիցի որ դատել եւ առնուլ զշապիկս քո, քող 'ի
նա եւ զբանակոն քո, Մաթ. Ե, 40:

Այս տողերուս մէջի բաճկոնն եւ շապիկ՝ Վարդապետա-
րանիս կարգաւ դործածուած են 'ի Դուկասէ. Շապիկդ ալ
տուր կ'ըսէ՝ բաճկոնն ուղղովին. այսինքն ուղածէն աւելին Փրկ-
չին վճիռն՝ ըստ Վարդապետարանիս արուած է. եւ Ս. Դուկաս
ըստ այդմ կը գրէ. Որպէս առանդեցին մեզ՝ որ 'ի սկզբանէ ա-
կանատեսք եւ սպասաւորք եղեն բանին. Ա, 2: եւ այլապէս
չէր մարթ ըսել, զի բաճկոնն վերհաղեստ է. եթէ վերին ըզ-
գեսան հանութ՝ ապա կը մնայ ներքնազգեսան, որ է շապիկ.
Ուստի կարծեմք թէ հնագոյն ձեռագրին մէջ բառերու տեղա-
փոխութիւն նղած է 'ի Մատթէի Աւետարանին: Բայց եթէ
այսպէս չէ, Առաքելոց քարտութիւնք, ականջալուր աւան-
զութիւնք, կրնային նոյն վճիռն անիմախտ հասուցանել մինչեւ
Մատենկանո զրիչն. ինչպէս ապա կը աեսնեմք Ս. Յուսախն-
ևայ եւ կղեմայ Աղեքսանդրացւոյ եւ այլոց Հարց զրութեանց
մէջ. Որով Վարդապետարանիս միոյ Աւետարանի յիշատակու-
թիւնքն թոյլ չեն տար մեզ զայն Ս. Դուկասու Աւետարանին
կրտսեր ժամանակաւ կարծել: Այս կէտս կը պնդեմք, զի ա-
ւանդութեան հետեւած լինելն շատ աեղերէ կ'երեւի:

Ուրիշ հատուած մ'այլ կայ կարեւոր.

Ամենայնի որ խնդրէ 'ի քեն՝ տուր, եւ մի՛ պանանշէր.
Վարդ. Ա, 12:

Որում խնդրէ 'ի քեն՝ տուր. Մաթ. Ե, 42:

Ամենայնի որ խնդրէ 'ի քեն՝ տուր, եւ զոր ինչ հանէ որ
'ի քեն՝ մի՛ պահանջէր. Դուկ. Զ. 30:

Չեմք կրնար ըսել թէ Վարդապետարանս Դուկասու Աւե-
տարանն յիշատակէ ասաէն. վասն զի վերին պատճառքն հարկ
չէ կրկնել: Դիտելի է զի այս հատուածք՝ յորոց Դուկայ Աւե-
տարանին կանխու դրուած լինելն կ'ուղեն ցոյց տալ՝ Վար-
դապետարանիս Ա, 4 եւ մինչեւ Բ, 1 կը աեսնուին, յորոց ակն
յայտնի է Մատթէի հետ Մատենկանո ունեցած մերձաւորու-
թիւնն, մինչ ոչ այնպէս Դուկասուն: Եւ զի վճույց մը ձեւն
միշտ մի է, եթէ նոյն վճիռն Մատթէի եւ Վարդապետարանիս
եւ Դուկասու մէջ միանգամայն ընթեւնումք՝ չեմք կարօգ ը-
սել՝ թէ մին միւսէն զաղափարած ըլլաց զայր: Մատենանս կ'ըսէ.
Որում խնդրէ 'ի քեն՝ տուր... երանի ում տայն ըստ պատ-
ուիրանին. Պաւղոս Գործոց մէջ ի, 35 կ'ըսէ նոյն վճիռն յիշե-

լով, բայտ Վարդապետարանիս. Պարտ է. . . լիշել զբանն Տես-
ողն Յիսուսի՝ զոր ասաց. Երանելի և մասնաւնդ տալին քան
առնուղն. Երկուքն առ յաւանդութենէ անտի քաղելով կը
խօսին.

Եղական Աւետարան բառն՝ չորս անգամ կրիմուած Գրոցս
մէջ, հաւասարի կը վկայէ զի սորա զրութեան ժամանակ մի եւ
եթ Աւետարան կայր հրապարակուած. և այդ ինքնն է Մատ-
թէն. ըստ ամենայն հաւանականութեան. Այս զօրաւոր հերքումն
է այդպիսի կարծեաց՝ որք Ղուկասու Աւետարանն նախ քան
զՄատթէն զրուած կը համարին. Դիտելի է դարձեալ Ղուկա-
սու վերոյիշեալն. Եւ զոր ինչ հանէ որ 'ի քեն' մի՛ պահանջեր.՝
մինչդեռ Վարդապետարանս այլապէս կը խօսի, Զի կարես իսկ
ոչ. Եթէ ուշադիր քննեմք յաջորդքն,

Վարդ. Ա, 4 — 17.

Մտթ. Ե, 39 — 47.

Ղուկ. Զ, 27 — 35.

Եւ առող առղ կարդեմք եւ համեմատեմք, կը առանեմք որ աւ-
ոսպինն ոչ երկրորդն է բուն, եւ ոչ իսկ երրորդն. առկայն երկ-
րորդին աւելի մօտ, քան վերջնոյն:

Ասկէց զատ հազիւ թէ Ժ. 1 հատուածին կը գտնեմք,
ուշագրութեան արժանի. Ճրագունք ճեր մի՛ շիշցին, եւ մէջը
ճեր մի՛ լուծցին, ալլ. . . համ. Մտթ. Ի. 42, 44. Ի. 13.
Ղուկ. Ժ. 35. Եթէ Ղուկասու մէջ Մէջը եւ ճրագունք բա-
ռերն կը կարդամք, չետեւելր թէ անկէ Մատթենիկո զաղափարած
ըլլայ իւր վճիռն. շատ աւելի մանաւանդ հաւանական է բանէ՝
թէ Նորածին Եկեղեցւոյ մէջ առհասարակ ամենուն բերանն էր
այդ խօսք, եւ զի այդու մանաւանդ Քրիստոսի երկրորդ գու-
լուսան շարունակ կը յեղեղուէր ՚ի նոսաւ. Այլ ասաէն եւս Մա-
տթենիկո աւելի Մատթէի կը նուանի քան Ղուկասու Վերջինն
Կ'ըսէ. Եղիցին զօսիք ճեր պնտեալ ընդ մէջս, եւ ճրագունքը
լուցեալը, եւ զոր նմանոյր մարդկան՝ որ ակն ունիցին տեառն
իւրեանց. . . մինչ Մատթէսս ունի այսպէս. Արքուն կացէր, զի
ոչ զիտեր յորում ծամու Տէրն ճեր զայ. . . Վասն այսորիկ
եւ դուք Եղերուք պատրաստք, զի յորում ծամու ոչ ակն ուն-
իցիք՝ զայ որդի մարդոյ. Վարդապետարանին Ժ. զլսոյ առա-
ջին եւ վերջին լսուն՝ Արքուն կացէր (Սկեցէր). . . զՏէր եկ-
եալ 'ի վերայ ամպոց երկնից, Ա. Մատթէի մէջ կան. Արդ

Մեզը եւ ճրագունք կրկին բառերն Ս. Ղուկասու յիշատակութիւնն լինելու չափ արժէք չունին։ Նոր կատկաց մնացեալ Դրոց հետ համաձայն են Վարդապետարանիս մի քանի տողերն։ Դ. 11. . . ընդ Եվես Զ. 5. . . եւ այնու Սակայն՝ վտոն զի նոյն է բանից նիւթն, կրնա՞մք բայց միմիանց գաղափարումն. եթէ այդպէս, ապա զՄատթէոս Յոթաննու գաղափարումն ըստու կամ Ղուկասու կամ հակառակն։

Աւագի համոզուելով միոյ եւ եթ Աւետարանի զոյութեան նախ քան զՄատթէոս զրութիւնն, եւ ընդունելով զոյզ Մատթէին լինել, կը հետեւի թէ մնացեալ երեք Աւետարաններէ առաջ դրուած է Վարդապետարանու Հարկ չէ Ժամանակադրական խնդրով զբազի մեղ, եւ ճշդիւ զրութեան թուականն եւ օրն եւ ժամն նշանակել, զի Աւետարանուց խոկ զրութեան թուականն անորոշ է. եւ այս վնաս չունի լինաւ. զի բաւ է զիանալ՝ թէ զինի առաջնոյն (Ս. Մատթէի) եւ նախ քան զերկերորդ Աւետարանն հրաժարակուած է Վարդապետութեան Մատթէնիկա Վարդապետարանին մէջ զանուած աւետարանական քանիքն են. Ը զլ. Հայր մերն ըստ Մատթէի, եւ ոչ ըստ Ղուկասու. այդ տեղ կը յիշուի եւ կեղծաւորաց աղօթքն, ինչպէս կայ Մատթէի մէջ, եւ որ սրակաս է ՚ի Ղուկասէնու մԱ. զլ. զԱռաքեալն ընդունելու պատուէր կուաց. տես ծանօթութիւնքն, Դլ. ԺԵ. յանդիմանութեանց վրայ կը խօսի. տես ծանօթ. եւ Ս. Մատթ. յիշածն։ Անդ գարձեալ Կիւրակէից Ժողովոյն վրայ կը ծառէ. տես ծանօթ.։ Այս ամենն միայն Մատթէոսի մէջ կը կարդամք. Աւրեմն Վարդապետարանս զրուած է՝ առաջին Աւետարանէն վերջ, խոկ երեք մնացեալէն առաջ։

Վարդապետարանիս հնութիւնն՝ իր տմէն մտանց մէջ ակներեւ է, մեր սահմանած թուականին համեմատ.

ՔՐԻՍՏՈՆԵԿԱԿԱՆ ՀԻՆ ԵՐԳ

ՈՐ ԿՈՉԻ

ԵՐԳ Ա.ԲԵՇՐԿԻՂՈՍԻ

Ա.

Փոխազիոյ մեջ գտնուած քրիստոնեական կճեալը

Աւտոնի յունական սքանչելի արձանագրութեան դանուելովն՝ հմուտք չանապիր եղան նամանօրինակ յիշտատակներ պըրպըտել, և Սբերկիոսի կոչուած՝ բիւզանդական որբապիր հեղինակաց արձակ զրութեանց մէջ տեսնուած յունական արձագիրն զերսախն ուսումնափրել. զոր չատ տուած՝ Հ. Halloix (վիճն. 1656) Illustrium Ecclesiae Orientalis Scriptorum... Vitae et documenta զրաց մէջ հրատարակած էր և բացարած. Pitra ծիրանաւորն՝ յետոյ ժամանակաւ բիւզանդական զանազան ձեռագիրներ բազգատելով՝ նոր տաղազրութեամբ՝ ի լոյս հանկց զայր. Հնագէտք յայնժաման հետաքրքրիք՝ սկսան եռանդեամբ դուն զործել՝ հնութեան այս նուիրական մնացորդն յայտնելու, ամեն ճգամիք. սակայն՝ ի սկզբան անդ՝ Աւտոնի արձանագրէն աւելի յարդ չընծայուեցաւ. զի բիւզանդեան կենսագրութեանց մէջ բազմաթիւ անգաւեր հաւառեկոտորք կան:

Civiltà Cattolica ի 1856 ի աեւբակներուն մէջ՝ ի Հերապոլիս Ս. Սբերկիոսի (այսպէս ըստ ամենայն բիւզանդական ձեռագրաց) գերեզմանաքարին դամբանազիրն նորէն խնդրոյ նիւթ եղաւ. այլ զի՝ ինչպէս ըսկնք, ոչ միծ պատիւ կ'ննծայտէր և ոչ մանաւանդ հաւատք միծ, սիրելին յիշտատակօք Հ. Garrucci՝ 22 առղերն 17 ի իջեցուց, և պակասաւոր տողերն յիրիւրեց ըստ իւր կարծեաց. Պ. Ramsay բազմահմուան՝ 1882 ին՝ Սանտըզիւրի ձորահովտին մէջ մերձ ՚ի հին Սիւննազա Փոխազիոյ՝ վէմ մը զաւու, որոյ զրաց արձանագրիս քանի մը տողքն օրինակուած են. յաջորդ 1883 ին Սբերկիոսի դամբանաքարին մի կառոն յաջողեցաւ զանել.

(Շարայարելի)

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ՍՐԲՈՒՀԻ ՄՈՆԻԳԱՅԻ

ԹԱՐԴՄԱՆԵՑ ՅՈՎՀԱՆՆԵՍ Վ. Ա.ԲԻԿԵԱՆ

(Շարունակութիւն. Տես թիւ 3 կ. տարբայ)

Ստուդիւ որուն կրնար յանձնել իւր հոգւոյն խմամքն եթէ ոչ ամար որուն Աստուած յանձնած էր որդւոյն փրկութիւնը եւ այն ատենակար բնչէ էր իւր բոլոր զբաղմունքը. ազօթել իւր որդւոյն համար, լալ եւ արտօսառաց արդեամբը զարձընել զանիկայ առ Աստուած: Թէ որ կը մաքրէր՝ կը սրբէր իւր հոգին, թէ որ ամենափոքր գործոց եւ խորհոցը վասյ խստութեամբ կը հսկէր, թէ որ ամէն օր աւելի խոնարհ, աւելի մաքուր ըլլալու կը ջանար, այն ամէնը կրնանք բաել որ իւր որդւոյն համար էր. վասն զի անանկով սպազատանքներն աւելի առւրբ՝ արդիւնաւոր եւ լսելի կ'ըլլային. սիրար Աստուածոյ հետ սերտիւ կապելով, ապահով էր որ օր մը իւր հոգւոյն մէկ ճիշն Աստուածոյ սիրար պիտի շարժէր: Ուստի Ամբրոսիոսէն ուրիշ ո՞վ կար հասկընալու համար այնպիսի հոգւոյ մը վիճակը, եւ առտօսածեռնելու իրեն պատշաճազոյն կառավարութիւն մը:

Յարենք նաեւ որ՝ թէսէտ եւ Մոնիդա տարւոք պղտիկ էր, բայց այս աշխարհքիս պանդսատութիւնը իրեն համար չուտով պիտի լմնար. երկու տարի միայն պիտի ապրէր. եւ այս երկու տարին իւր կրնացը փառաւորագոյն տարիներ պիտի ըլլային. վասն զի ինչպէս սրբոց վարուց մէջ կո կարդամք, այն վերջին աարիները՝ հողին կատարելապէս հասունալով, ամենազեղեցիկ պտուղներ առաջ կը բերէ. Ուստի այս պատճառիս համար ալ Մոնիդայի այն վերջին աարիներն այն ժամանակուան ամենամեծ հովուին կառավարութեանը կը յանձնուին աստուածային նախախնամութենէ: Աստուած շատ սուբբերու համար այսպէս տրամադրած է. երբոր հոգի մը առանձնութեան մէջ

կը փթթի, և բոլորովին ծաղկելու վրայ է, ուրիշ երկրի մը
վրայ կը փոխադրէ զանիկայ, և հոն առաջուց պատրաստուած
սուրբ եւ վարպետ անձի մը իմաստակալութեան կը յանձնէ,
որպէս զի այն գեղեցիկ բոյսին վերջին կատարելու թիւնը տայ:

Մոնիքա Միլանու սուրբ եպիսկոպոսը ճանչնալուն պէս,
բոլոր ջանքը կ'ընէ որ Օգոստինոս իրեն հետ ստէտ տեսնուի:
Շատ անդամ դինքը հետը կ'ասնէ՝ եպիսկոպոսը տեսնալու կ'եր-
թայ, երբեմն ալ պատաճառնքով մը առանձին կը խրկէ զանի-
կայ, սուրբ եպիսկոպուին հետ խօսակցելու առիթ տալու իրեն:
Օր մը՝ օրինակի աղազաւ, չպիտեր թէ ծոմ պիտի բանէ՝ թէ ոչ.
որովհետեւ չարաթ օր մ' ըլլալով, Ափրիկէի Եկեղեցին նոյն օրը
ծոմ կը պատուիրէր, և ինքն ալ միշտ սովորութիւն ունէր պա-
հելու. բայց Միլանու Եկեղեցւոյն մէջ այնպիսի պատուէր մը
չըլլալով, չզիտեր թէ որ քաղքին սովորութեանը հետեւի թէ՝
պէտեւ ինքն ալ անձամի կրնար անմոնլ սուրբը, բայց իւր
սովորական ճարտարամատութեամբը, կ'ուզէ որ Օգոստինոսն
երթայ Ամբրոսիոսէն հարցման պատասխանը ընդունի: Ուսափ
Օգոստինոսին արուած է այն հոչակաւոր պատասխանն, որն որ
մինչեւ այսօր կը զօրէ. այսինքն՝ «զամոււած տեղւոյդ Եկեղեց-
ւոյն սովորութեանը հետեւէ. թէ որ Հռովմ գանուխա, Հռով-
մայ Եկեղեցւոյն հետ ծոմ պահէ. խոկ եթէ որ ՚ի Միլան՝ մի
տահեր, երբ Միլանու Եկեղեցին նոյն օրը ծոմ չի պատուիրեր»

Մոնիգայի որտին փափուկ սէրը, հու և խորին յարգու-
թիւնն առ սուրբն Ամբրոսիոս յայտնի կ'ըլլայ նմանապէս ուրիշ
պարագայի մը մէջ. Ափրիկէի Եկեղեցւոյն սովորութեան հա-
մաձայն, մարտիրոսաց անախմատութեան օրերը, հաւատացեալք
հայ՝ զինի և իմորենցներ կը ստունէին անսոց Եկեղեցին, և
այն ընծաները դիրեղմաններու վրայ զնելով, մէկ մասը իրենք
ունելէն ետք՝ մետաղածն աղքատաց կը բամնէին: Նախնի քրիս-
տոնէութեան այս սովորութիւնը՝ ինչպէս վերը ըսմած ենք,
սրբոց արդեանցը տեսակ մը հաղորդակցութեան նշանակու-
թիւնն ունէր Մոնիգա Միլան եղած ատենն ալ, առաջին անն
որ կը հանդիպէ՝ տառառն պղտիկ կողովով մը, լի սուրբ ընծա-
ներով, Եկեղեցի կ'երթայ. բայց հաղիս թէ ներս պիտի մանայ,
զոնասպանը մէկէն կարգելու իրեն Եկեղեցւոյն մուտքը: Այս
սովորութիւնը որչափ ալ ըստ ինքեան բարի էր, խել մը ան-
կարգութիւններու պատճառ ըլլալով. Ամբրոսիոս արգիլած էր
զայն, և ըստ այնմ զոնասպանին խոտիւ ապսպրուած էր չըն-

կունելու եկեղեցին պատուիրազանցները։ Մոնիզա արգելքը լսած չրկալով, ամէնուն առջեւ այսպէս ինայտառակուելուն վրայ կրնար նեղանալ. բայց երեսին վրայ նեղութեան եւ ոչ խոկ ստուերը կ'երեւայ։ «Յօժար որառվ այն սովորութենէ ալ ետ կիցաւ, կ'ըսէ սուրբ Օգոստինոս, եւ այնուհետեւ մարտիրոսաց գերեզմանին վրայ փոխանակ նիւթական նուէրներ տանելու, սիրտը կ'ընծայէր լի մաքուր իղձերով։ Բայց ասով աղքատաց ալ մնաս մը չեղաւ. փոխանակ եկեղեցւոյ մէջ բամնելու, իւր տունը կը հրաւիրէր զանոնք, ինքն ալ փոխանակ որբոց գերեզմաններու վրայ ճաշակելու երկրային պառողները, սուրբ սեղանի վրայ՝ իւր Փրկչին երկնային մարմնալը կը հաղորդուէր»։

Ահաւասիկ այսպէս կը հնազանդէր Մոնիզա։ «սակայն կը կարծեմ որ, կ'ըսէ սուրբ Օգոստինոս փափուկ զիտողութեամբ մը, մայրս աւելի զժուարութիւն պիտի զդար թողլու այն բարի սովորութիւնը թէ որ արգելքն ուղղակի Ամբրոսիոնէն եկած չըլլար. բայց շատ կը սիրէր ու կը յարգէր զանիկայ, իրեն համար երկնային նուիրատի մ'էր, զոր Աստուած մասնաւոր կերպով իրկած էր այս աշխարհքս իմ փրկութեանս զործիքն ըլլայու. համար Ամբրոսիոն ալ անոր բարի փարմանքը, եկեղեցին յաճախելը, ջերսկուանդութիւնն եւ բարեգործութիւնները աեսնալով՝ կը սիրէր զինքը. զիս աեսածին պէս անոր գովհանն ընելին չէր դադրեր, եւ այնպիսի մայր մը ունենալուս վրայ երջանիկ կը համարէր զիս Բայց չէր զիտեր որ, կ'ըսէ Օգոստինոս խոնարհութեամբ, ինչպիսի անաստակ որդի մը ունեցած էր այնպիսի աննման մայր մը»։

Մինչդեռ կ'արծարծի Մոնիզայի եւ Ամբրոսիոնի մէջ սկսած սուրբ մտերմութեան կայծը, մի եւ նոյն ատեն Աստուած ամէն բան այնպէս մը հնախախնամէ որ ոչ միտին մօր սիրտն՝ այլ նաեւ զաւկինն ալ սուրբ եպիսկոպոսին հետ կապուի. Ամբրոսիոնի կեանքն այնպիսի եղանակի մը մէջ պիտի մտնայ, որ բոլոր աշխարհքիս աննման տեսարանն մը պիտի ընծայէ. մեծահոգի անձը գերազոյն չնորհքով մը տիտի փայլի. հալածանաց ալիքները՝ մոնչելով բոլորափքը, իւր հոգւոյն վեհանձնութիւնն եւ փառաւորութիւնը լոււազոյն կերպավ պիտի յայտնեն։

Յուստիանէ Կայսերուհին քանի մը տարիէ ի վեր խումք մը արիստեան ներքինիներ հեաը բերած էր ի Միլան. այս յանցանքը լաւական չսեպելով, մեծազոյն զայթակղութիւնն մ'ալ կուտայ այն խմբին ինքը զլուխ կենալով։

Յամին 385 ին, Զատկի տօնախմբութենէ քանի մօր առաջ,
մէկու մը ձեռամբ, և իւր պզտիկ աղուն Վաղենախանոս կայ-
սեր անուամբ, կը պահանջէ ուղղափառ եկեղեցիներէն մին իւր
արքունիացը մէջ զանուող տրիոսիաններու յանձնել, և այս
նպատակաւ, կ'ընարէր կամ Պորտիա յորչորչուած մայր եկեղե-
ցին, որն որ քաղքէն դուրս էր, կամ այն նորաշէն եկեղեցին
որուն մէջ սուրբ Սմբրոսիոս սովորաբար կը պատարագէր, և
որն որ քաղքին աթոռանիստ եկեղեցին էր: Սուրբը կը մերժէ
այս հերետիկոսեայ խնդիրքը, և ըսել կուտայ կայսերուհւոյ՝ որ
սպաշտօնասէր քահանայ մը Աստուծոյ եկեղեցին հերետիկոմնե-
րուն չկրնար տալ: Այս պատասխանը կնկան բարկութիւնը և
տակութիւնը կը զրգուէ, այնպիսի կնկան մը որ ամէնազօրաւոր
և ամէն չարութեան կարող էր, զինուորներ կը խրկէ՝ Պորտիա
եկեղեցին բռնութեամբ ձեռք ձգելու համար, և սուրբ Սմբրո-
սիոսին աթոռանիստ եկեղեցին ալ պաշարել կուտայ:

(Շարայարելի)



ՊԱՏԿԵՐ տասն Եւ հինգ օրց մի անգամ կը հրատարակուի :

Բաժանորդագրութեան տարեկան գիմն է
Կ. Պոլոյ համար 40 դահեկան .
Գաւառուց Եւ օտար երկիրներու համար
բղբատարի ծախրն ի միասին հաշուելով 50 . . .

Խրաքանակից թիւ 2 դահեկան

ՊԱՏԿԵՐԻ խմբագրատունն է ի Բերա , Եկեղի փողոց
թիւ 1 , ուր պետք է դիմել բաժանորդագրութեան և քերրին
վերաբերեալ այլ ամենան խնդրոց համար :

ACTION DU **BADGUERE**

Constantinople, Péra, rue YÈCHIL N° 4